

Apelkey Chpt except
Guarapetá

9147.925
Q-29

1909

15 NOV 2011

ԴՐՈՒԱԳՆԵՐ

ԵՂԵՍԻՈՅ ԱՐԻՒՆՈՅ ԶԱՐԴԵՐԵՆ

ԳՐԱՎ

ԳՐԻԴՈՐԻՄ ԳԱՊՊԵՂՆՇԱ



Տպարան

ՆՇԱՆ-ՊԱՎՈՒԿԵԱՆ

Ա. ԳՈՅ, ՀԱ

1909

3 (47.925)

4 - 29


Տասնեւմէկ տարեկան որբ պատանի՝ երբ տեղի կունենա
95-ի դէպքերը: 16 տարեկանին ուսուցիչ Ուրֆայի մէջ: Տար-
մը Տարսօնի ամերիկեան գոլէճը ուսանող, 1905-ին Արմաշ, 1909-
ին Միացեալի ուսուցիչ՝ Տէօրթ Եօլ, Կարս-Բազար և Հաճըն,
1919-ին Կրկին Ուրֆա, քարտուղար Ազգ. Միութեան, անկից
Հալէպ, ուր և կը կնքէ իր մահկանացուն:

Այս համառօտ կենսագրականը ուրֆացի այս մտաւորա-
կանին, որ աւելի նպաստաւոր պայմաններու մէջ, կրնար գրա-
կան, ու մանաւանդ բա-
նասիրական մնացուն գոր-
ծեր արտադրել:

Այս համոզումը կ'ու-
նենանք, երբ աչքէ կ'ան-
ցընենք իր հրատարակած
տեսրակները և թերթե-
րու մէջ գրած յօդ-
ուածները, բայց մանա-
ւանդ իր ձեռագիրները,
որոնք աւելի ընդարձակ
աշխատանքներու նախա-
զծերը կարելի է նկատել:

1909ին Պոլիս հրատա-
րակուած է իր «Եղեսիոյ
արիւնոտ դէպքերը» խո-
րագրով տեսրակը: Ասոր
յաջորդած է՝ «Պրիսմակ-
ները», դորձեալ Պոլիս
տպուած: «Տանար» թերթին
մէջ դպրեվանցի ստորա-
գրութեամբ յօդուածներու շարք մը ունի Հայոց ողբերգուաներու
շուրջ: Իր ձեռագիրներուն մէջ հանդիպեցանք լուրջ ուսումնափ-
րութեան մը նուիրուած՝ Ամդայ գպրօցին և Սրապիոն Եղեսացիին:

Իբր մարդ ուժեղ նկարագիր ունէր Գապպէնձեան, չէր
հանդուրժէր անիրաւութիւններու, նոյնիսկ իր գործը կը զո-
հէր տեղին ըսուելիք խօսքի մը համար: Մեւն ու ձերմակը կը
սիրէր ներկայացնել իրենց իսկական գոյներով, ու այս, ունէ
առիթի, սանահարելով իրեն տրուելիք գիրքի և նիւթականի բո-
չար առաւելութիւնները:



Գրեաոր Գապպէնձեան

(1884-1925)

ԴՐՈՒԱԳՆԵՐ

ԵՂԵՍԻՌՅԱՐԻԿԱՆԻ ԶԱՐԴԵՐԵՆ

Գ. Ը Ե Յ

ԳՐԻԳՈՐԻ ԳԱՂՊԵՆՑԵԱՆ




ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ
Կ. Ե Ա Ն - Պ Ա Գ Ի Ե Խ Ա Ն
Կ. Պ Ո Լ. Ի Ս
1909

13.03.2013

64/3

0005 MAT. #S



6480-43

Զ Օ Ւ

Եղեսիոյ իննըսունրինցի նահատակներուն անմահ
լիւատակին կը նուիրեմ սոյն ողբերգութիւնը.

ՀԵՂԻՆԱԿԸ

• ՞ ՞ ՞ ՞ ՞ ՞ ՞ ՞ ՞

ԴՐՈՒՅԱԳՆԵՐ
ԵՂԵՍԻՈՅ ԱՐԻՒՆՈՏ ԶԱՐԴԵՐԵՆ



Ա.

Թիրթուացուր հեծկլտացող քնարիդ լսրերն , ո՞վ Հայիակ ,
Թող կայծ առնեն ու բորբոքին զգացումներդ կուբծ քիդ տակ .
Գեռ չ'ամպուտած կապուտագեղ նայուած քիդ ծիրն ուկեշող .
Բոսոր երազն հաղիւ հոգւոյդ կապած վիճակն իր մաշող :

Առագ մ'ու Շակիակիդ վարդերուն տեղ , աչքերուդ մէջ թաց արցունք .
Ու երգերուգ մէջ ծրաբէ վիշտին միսթիք բոյքն ու խոնն ,
Ծունը գիր այն Մատօնին քով ուր գարուններ տարեցար ,
Ուր մոջեցիր աղօթքն անուշ բազծանքներուդ մէջ արդար :

Մորին լոյսը կը տժկունի շափուկներուն մէջ շուշան
Այն Ասողին պէս որ իր լոյսով կ'օծէ Տղմուտ , ծաւառան .
Պարմիր արցունք մը կը կաթի Տիբարօր լոյս աչքերէն .
Ծաղին է թէ ժպիտ մ'աղբուոր որոնք պատեր կը գերեն :

Դիր ճանձանչ մը կանթեղին մէջ գեռ չհիւսուած մեւ գիշեր .
Զեռքերուդ մէջ արիւն չկայ ու ալ ստքիդ տակ փուշեր .
Առ բուրգաւուր խնկարկէ քու պաշտած խաջդ ու խորան ,
Սիրտդ հիւծող կարօն ըրէ մեւ զիշտերուդ տաղարան :

Վայրկեանները ինչքան անուշ յիշատակներ կը քերեն ,
Եռուչ մը թուղիէն , շալ մը վարդէն , բուրաստանին ափերէն
Երգեծ կ'ուղես թէ աղօթել , լուշ ինծի , ո՛վ Հայկակ
Թող որ տիսուր հագիդ օծեն երաղները կապուտակ :

Ասուպները կը տժգունին ջահելով շուրթն երկուքին ,
Հայկակ կուտանն ձայն մը քեզի կամ կը գուռե՞ն քու հոգին ,
Իրենց ետին արծաթ գիծեր թողլով կ'երթան մութին մէջ
Երբ գուշն արդէն բոցեր ունիս քու խոհերուդ ծոցն անշէջ :

Մի մրմնչեր լուսնակին թէ « շողերուդ և մ սիրահար »
Հնկարիդ գրայ արդէն կ'իշեայ լամազարին լույս ոգեւոր .
Թող որ ոսկի լուսնակն իրեն ձուռագայթումը հիւսէ .
Ինչզիս շքեղ սիրներս մ'որ միշտ իր պատկերը կը կիւտէ :

Մ'ըներ կապոյտ ծովուն թէ « քու փրփուրներդ կ'երաղիւ »
Երբ որ կերտնը կ'ըսէ քեզի պատրաճնը եմ թէ երա՞զ եւր :
Գուցէ երգերդ հայեն քեզ քնարիդ մէջ ոսկեւոր .
Ու լուսնակն ալ գլխուդ մերեւ կոնթեղի մը ուէս պլանոր :

Աւ չես իրնար գուռել սիրուն ծաղկները նուրբ գարնան
Երբ որ աշնան լալիսն օրիքն երազի ուէս կ'ուտանն ,
Ժամանին տեղ արցունք կ'ունեն ու չոշերուն տեղ խուար ,
Տիրեւներուն ուէս փրցաւծ կ'անցնին ժամիքն ուղարկու :

Կ'ուղես գրեթել վառարանը ու իր տաքով բոցն անշէջ .
Թաղել կայծ մը հոգւոյդ սիրած ամբեծ յիշատակին մէջ ,
Ո՞չ այդ բոցը շուտով կ'ըլլայ ցուրտ աճիւնը խոր Ճմբան
Ալ մ'սպասեր կենդանացնուլ տաքուկ շունչի մը գարնան :

Վեր առ գլուխով երկինք նայէ տես կ'սահի մութ գիշեր ,
Որ իր խաղաղ ժամերուն մէջն ունի խոհեր ու յուշեր .
Ինչքան կերանքեր այս գիշերին կընան գրկել ցուրտ շերիմ ,
Խոր սուգին մէջ թողէսի իրենց սիրելին ու մոերիմ :

Բաղդը անկութ նայաւածքի մը ուէս կը դիտէ ամէն ոք .
Չուղեր լսել Տէք անանկին խոր հեծեծանքն ու բողոք .
Ոչ ալ կ'ուղէ տեսնել անոր արցունքները քարացած .
Երբ որ հարուստն իր վայելքին հեշտանքէն է յափրացած :

Բայց կան մալուկի որոնք արդէն հարուստէն ալ են անգութ
թէ կը հիւծի գժբաղդը իր վիշտերուն մէջ , որո՞ւ փոյթ .
Պէտք է տկարն ըլլայ իրենց խորհ առրուկը կամ գերին
Որ , ուժով ձեռքն արդեօք կրնայ ցոյց տալ ծայրը իր սուրին :

Պէտք է լափել գաղանի ուէս գոյութիւնը անզօրին .
Կարիքի արիւն , այրու կրակ իրենց աչքէն կը ծորին .
Առոքն է իրենց պաշտած Աստուածն ու կրօնքը կրակ ու բոց
Մոխիր , ամի՞ւն կ'աղաղակին փլաստակներն սրտախոց :

Դարերն ացոլէս սե՞ւ սե՞ւ էջին կը պարզին մեր աչքին տակ ,
Բանաւորներն ու զաղաններն կարծեն մեղի նն կտակ .
Քանդեն մեր առը յիշատակներն գերին մեր կրօնքն ու հոգին :
Եւ կամ պեղին ցուրտ շիրիմը հաղիւ փթթող մեր կեանքին :

Չգե՞ խոհերդ ուռ քնարդ արդէն գիշերն ալ անցաւ .

Արշալոյս մը կը հովթիփի , շքեղ այգը բացուեցաւ ,

Տես Արեւն իր վահանին շուրջ ունի արիւն ու կրակ ,

Թո՞ղ տաճարը երազներուդ բռւրմառն ու խաչ ու ձբագ :

Գիտե՞ս Հայկակ , մեր Տայրերը դիւցազուն կամ նահատակ .

Սուր ու գրիչ թողուցին մեզ իբրւ անդին յիշատակ .

Գուն քնար մը ունիս ևս ալ գրիչ մ'արցունքոտ ու լացող .

Եկուր մէկտեղ երգենք ու լանք մեր յօյզերուն մէջ ցնցող :

Ես պաւոր որբուկ մըն եմ գուն ալ դժբաղդ մ'ո՞վ Հայկակ

Զի մեր Տայրերն ու մայրերը գային հանգչի հողին տակ

Թշնամւոյն սուրն լամփեց զանսնք ու կրակը կերաւ մեր

Միբելներն ու ինչքերը ըրաւ մնդ որբ ու անտէր :

Իմ Տայրենիք որէն տեսած է սուրն ու կրակ

Արիւն , դիտէ , որք ու այրի փլաստիկներ աւերակ

Եքեղ գարսւը եղեսիս արքան գոյնով է օծուած

Հոն գառնուակի պէս մորթուած վեց Տաղարներ են ինկած :

Կ'ուղեմ պատմել քեզի թէ սս տարիներուն մէջ վերջին :

Ի՞նչպէս թիւրքը ծծեց արիւն մեր դիւցազնւոյն ու քաջին ,

Թիւրտն ու Արտք ի՞նչպէս տարին մեր ինչքերն ու աղջիկներ

Հոս դիակներ , հոն ամիւններ , մոմիք դարձուծ տաճարներ :

Առ քնարդ Հայկակ երգէ իմ Տայրենիք Եղեսւոն

Ու իր տուած զոհերն անտեղ՝ զոր մեր նախնիք չունաս :

¶.

Գիտե՞ս Հայկակ Միջազետաց այս քաղաքը գարաւոր

Յիշատակներ ունի պահած իր անցեալէն փառաւոր ,

իր հնութեամբ ու իր փառքով կընայ պարծիւ առ յաւէտ :

Պատրութիւն մը ունի հիւտած իր գեղեցիկ(*) անուան հետ :

Հոն Ռւուհէներ(*) ու Աբգարներ , Յարմանուներ իշխուցին ,

Թէեւ աղքաւ օտարացեղ , բայց երթեմն ալ հիւտեցին ,

Յաղթանակի պակները բայց տփսոս որ որ մ'եկաւ .

Հռոմէացւոց Հզօր կայսրը ու քաղաքն իր ձեռքն ինկաւ(**) :

Արմիզդն իսկայն վրէեգուաց , ա՛նկ շանթեր թափեցան

Մերթ Շապուհներ , մերթ Վաստիներ երկար տանն կռուեցան ,

Հռոմայիցւոց զօրքերուն գէմ քաղաքն եղաւ աւերակ

Վաղեցիանան ու Յալիանան եղան Պարսից սրոյ Ճարակ :

Այս սիսերիմ պայքարներն Պատ թագաւոր զայրացաւ

Երբ Եղեսւոն Հայոց քաղաքք մ'ըլլալն իսկայն Հասկաւ ,

Պահովից(***) որ իրեն տրուի այդ քաղաքը Տայրենի .

Իւր այլեւս մորի կրոկն ու սուրբ հողը չ'արիւնի :

(*) Անձն Ազեխանիրի օրականերէն Անդիւս Նելիսու 304ին խաղմիր աւերենով նորէ վերաբնեց եւ զայն իր ինոչ անուանը «Եղեսւոն» իրէց որ իր համակի գելեցիկ հասայ» .

(**) 1880ին Արքանանան բուականին Եղեսիոյ մէջ առաջին անգամ բազաւուեց Անդիւ անոնի իշխան մը :

(***) 216ին (Յ. Բ.) Հռոմայիցւոց Անտանիմոս Կառակալլա կայսր Եղեսւոն գրաւելով վերին Արքար զերի տառա և Միշաղեմը նոսէական նախանձի մը վերունց :

(****) Եւ առաջի Երեսակու ու բազաւուեց Յունաց , երէ Կևարիսի մէս ևս սաման նախա մեր իսաւ , աղ ի բացաւ ևս զերան նախա ունիսով է նորմեաց մերոց Փ. Բիւզան :

Ոչ ոք լսեց այդ պահանջքը ոչ ոք ուզեց տեղի տալ
Կաղելի՞ էր այդքան ամուսը քաղաք մ'իսպյն Հայոց տալ,
Զի Միջակեաք սահմանն էր երկու հզօր պետութեան.
Լոկ Եղեսիսն կրտար վճռել շքեղ փառքը յաղթութեան :

Ու այդ փառքը ուզեց իմել Պարսից արքայից արքան,
Վաստինելով լոկ իր ոյժին գուցէ վաղ կար անսպան .
Ասրուշաններ հիմնէր այնաև պաշտէր կրօնն ու հաւատ
Երկար տան երազեցին այսպէս Պերոդն ու Կուտա .

Մեծն Խոսրով Անուշիլան^(*) մալթէական կրօնքին
Մեծ պաշտպանը ու յաղթողը Բիւզանդական բանակին
Երկար տան Եղեսիս շուրջ սպառեց զօրք ու բանակ,
Բայց չիրցաւ քաղաքն առնել յաղթեց իրեն Դաստարակ :

Բայց ոչ մէկուն սիստի մնար իր Հայրենիք Եղեսիսն
Երբ Յոյներն ու Պարսիկները մէկէն իրենց շուրջ տեսան,
Արարիոյ անապատէն վազով հոսանք մ'ահաւոր,
Շանթող բաց ով որ կը լավէր իրենց փառքը օրէ օր :

(*) 544ին Խուրմ Անուշիլան մեծ բանակով մը պատրից Եվլախին, որոն լիմ մեծն Յուսիֆիանով բանակները ի զոր պատրիազման . աւանուրին մը կ'ըսէ թէ բանակին հայիսկոպոր հիւսիսային մեծ դրան վրայ զտնուած Դաստարակին կամբէդէն կարիլ մը իւղ կարեցոց Խուրմի շինել տասն խարդիկներն վրայ, որ վիտանի բաղադրի արելու կրակը Պարսից բանակին վրայ լրուած է պարսիկ ինդուկալ ամօրանու հ դրան :

Այս ոյժին դէմ պատերազմիլ անկարելի էր Հարկաւ,
Ու Եղեսիսն շատ դիւրութեամբ Արաբներուն ձեռքն ինկաւ^(*),
Իր Ասրուշան առաւ Յազկերա փախաւ իսկոյն Բակորիայ
Արաբացիք ալ իշխեցին Պարսկաստանի վրայ :

Բիւզանդիկանի կայսրերը լոկ դիտող մ'եղան հեռուէն
Սպասելով թէրեւս օր մը զօրքերն իրենց կը բերեն,
Միջակետքի Հարստութիւնն Հայուստանի ուլլազան
Վայելըները, պերձ փառքերը, շքեղ թագն ու Գաւազան,

Արշակունեաց հզօր տաշմէն Խամանոսն ու Զըշեիկ
Իրենց զօրքովն ու քաջութեամբ Միջակետաց անառիկ
Շատ քաղաքաներն Արաբներու հզօր ձեռքէն իլեցին .
Այս գերշիներն Եղեսիսն ու Յոյն կայսրերու թողուցին :

Մէլձուգներու արիւնկուկ խուժ անն իսկոյն դուբս եկաւ
Տիրժէնի ալէս կայսր մը Ազգապանի ձեռքն ինկաւ .
Մէլձուգ Ենահի զօրութեան դէմ Յոյներն ի զուր յուզնեցոն
Ետ առնելու Միջակետքը ինչպէս նաև Եղեսիսն :

Փողը Հնձեց Արեւմուտքն առաւ խոչը Եւրոպան
Կոտքուույի ու Պալտենի^(**) ալէս կամոները դուբս եկաւ .
Որոնք իրենց քաջութեամբը Արևելքի տիրեցին .
Աւը զերդ պաշտպան Միջակետքից կամստիւններ հիմնեցին :

(*) Արաբացի 639ին Օմոյ զօրավարի սոսնուրութեամբ զրացին Եղեսիսն Եղեսիսն :

(**) 1098ի սոտին խաչակից զօրովարելի Պալտենի կոմոք Եղեսիսն զրաւելով նոն առանձին կոմուրիս մը հիմնեց որ հազին իւղ դար սպրեցու :

Երուսաղեմն ու Անտիոք եղան ապատ, ինքնօրէն,
Երրագդ մ'ալ իր հայրենիքը Եղեսան երբ այն օրէն,
Ճայիններու իշխանութեան կեդրոնն եղաւ առանձին,
Որոնց հանգել թուրքիմենները կոյց նախանձ մը մնուցին :

Մինչեւ որ չար ու ժանտաքայր էմիր մ'հզօք զերդ գալան
Որուն անուն Զանգի^(*) կ'ըսուէք, Հնարքներով այլաղան.
Թր մ'ալ յանկած իր զօրքերով շրջապատեց Եղեսիան
Ու մեր նախնիք ինքնիքին անպաշտպան հնն տեսան :

Հեղեղի պէս արիւն զաղեց Զանգիին առևրեն տոկ
Հնն գտնուող Քրիստոնեաներն առէնքն եղան նահատակ
Արքարաններն ու տաճարներն եղան մզկիթ թշնամւոյն
Հոսկին երրագդ առւար քալեց լուր սալ օտար ազդերուն :

Դարժեց գրիչն իր քերթողի մեր Հայրապետ Շնորհալի,
Լացաւ զրհուած զաւակներն իր քերթուածով մը Հիսոնալի,
Յուղեց պատերն Եւրալայւոց որոնք առին խոչն ու սուր。
Նորէն եկան պայքար մզկէլ թշնամւոյն դէմք բայց ի գուր :

Դուքտատիններ, Եկանիննուրներ եւ կամ ճերմակ խայերուն
Էմիրները աւերեցին իր հայրենիքը սիրուն
Մինչեւ որ ճիշդ հազար ու Հինգ հարիւր ու տանը ջրախն
Եալուզ Սուլթան Մէլիմն իշխան Միջադետքի այս մասին :

(*) 1147] Ա Մուսուլի վրայ իշխան կամսէքին Զանգի ամիսն
Հայկար գրաւելով իր բանակը Եղեսիոյ վրայ դարձոց ուր կիւնէւր
Ճային Գ. Խ. Խոզաք գրաւելով բոլոր բնակիչներ սուրէ անցուց
Ճային Գ. վահանականի հազուսով հազի կրցաւ ազայիլ (Տես
Մ. Աւրանակի պատմութեան վերջին մասը հմատ Հ. Ա. Ելիսաբէ Շնոր
հայի և իր պարագայ անոն կարեւոց զորք :

Բայց շատ չանցած «Ճէլալի»ներ ըստած խումբերն հան եկան
Որոնց պիտը Եազգակին(*) էր որ դրաւեց Եղեսիան,
Յամանցիներն առին նորէն ու մինչեւ որ այս տնցեալ,
Գարուն սկզբն Եգիպտացիք առին քալաքը դարձեալ :

Սուլթան Մէճիտն առաւ քալաքն ու կը մնայ սամանցւոց
Ու այսօր իսկ շատ մը Հայեր դեռ կը պահէ իրեն ծոց
Սէ կը թողուածիր պատմական ուրաւագիծն այս չնչին
Կուգեմ պատմել անզուգական իր կոսորածը վերջին :

Ո՞չ իր գրիչս անկրորոշ է սղբաւ սիրուն Եղեսիան
Ու իր տուած զոհեքն անմեղ զոր մեր նախնիք չտեսուն :

¶.

Աշնան տիսուր քամին փչեց, ամառն անցած էր արդէն
Ո՞չ տերեւին թաւիչը կար, եւ ո՞չ շափրակ մը վարդէն,
Սէ Եշ խաղար ալեւակներուն վրայ զեփիւռն անուշիկ
Եղեսիոյ զոյդ լճակները էին հեղիկ ու յուշիկ,

Հոկտեմբերի մուալլ արեւ մ'արեւելքէն կը սահէը
Ոչ իր առջի ժպիան ունէր եւ ոչ շոգեր սոկեհեր。
Ու տիսութեան թանձը քող մը կ'ստուարանար հոս ու հոն
Մշտագուար եղեսիացին ջունէր նուագն ու գեղոն :

(*) ԺԵ. Գարուն սկզբը Գարա Եազգին անոն սօմբա մը Օս-
մանցւոց դէմ ապասմբելով գրաւեց Եղեսիան (Տես Ա. Գաւրիթէցի գլ.
Ե. էջ 64 հմէ. Սամուել Անեցի էջ 176):

Գկար հոգը խորտնկ ձմրան ոչ աւ ցնւըտին ու փուքին
Այլ շանթի մը պէս որոտող աղէտի մը խօր սուգին՝
Աւրուանկարն անդքիացող սուր թախիծով կը տոկար :

Կտրիճներու կուրծքերուն տակ ազատութեան կայժը կար :

Կը ծանրանար մեր թշնամւոյն ձնշող լուծը ահաւոր
Մառնէր մեղմէ անմեղ զահէր , նահատակներ ամէն օր
Ոչ ոք կ'ուզէր գէթ լսելու մեր արդար ձայնն ու բողոք
Կարմիր սուլթանն իր ելլուզվին մէջ կը մնար անողոք :

Մեր նայուածքներն ի զուր յառած կը նայէինք դեռ հեռուն .
Գուցէ շողար սոկի Արեւն մեր երազմած յոյսերուն
Գուցէ օսար օդնութիւն մը վայիսայէր մեր վաստ տենջանք
Այլեւս դադքէր սուրն ու կրակ բանտն ու արօսր ու տանջանք :

Ազատութեան երգ մը ուլեւս հազիւ հոս հոն կը լսուէր
Ու շատ չտնցած «թուրքերն Հայերն պիտի ջարգեն» մեզ կ'ըսուէր
Բայց եղեսիոյ դժքալզ Հայերն կը հակէին միշտ արթուն .
իրենց կետնքն ու գաղտափարը , հզօր դիբքն ու ինչքն ու տուն :

Խումբեր կալմած տուներուն մէջ Հայուակներն ու Փէտային
Ազատութեան Գատին հոմար իրենց կետնքը կուտային
Եթէ հարաւատն իր սոկին տար ու կտրիճն իր ձեռ քն հզօր
Որոնց ոյժին առջեւ թուրքը պիտի մնար միշտ անզօր :

Ու ձեռնպահ Առաջնորդը(*) քաշուած էր իր խուցին մէջ
Ազատութեան ձար մը գտնել կը յամաւէր մինչեւ վերջ ,
Եւ կամ զահուել իր հօտին հետ իբրև հովիւ մ'անձնուէր ,
Ոչ էսկ պահ մը մտքէն կ'անցնէր ու բնաւ իսկ չէր խորհէր :

Քահանաներն ու իշխաններն յաճախ անյոյս անգիտակ ,
Ինքինքնին կը գ-նէին մեր թշնամւոյն ձեռքին տակ
Իբրեւ խոնարհ հպատակներ արիւնարքու Համիտին ,
Եւ Գամակլեան սուր մէր կախուած իրենց գլխուն ու ձակտին :

Յոճախ պէտք էր ըսել անսր Ապէրքէմուլ տղը ասայիշ»
Ար կը խմէր Հայու արիւնն իբրեւ նեկտար ու հաշեց ,
Այդ արիւնով կը լսւար իր պիղծ ձեռքերը տմէն օր .
Կը մօտենար կոտորածին հոգեստրաւու ժամն ու օր :

Մեր թշնամին կը պատրաստէր իր ծրագիրն ընդարձակ
Զինելով Քիւրտն ու Արաքք , որոնք յաճախ համարձակ ,
Փողոցներուն ու շուշային մէջ թափառիս , վայրենի ,
Գոյլերու պէս կը շրջէին զոր հօտ կ'ունեն արիւնի :

Փաթթացաւոր սովիթու , մոլու լիւներուն մէջ տուանձին
Տգէտ խուժանն հաւաքելու իրենց պատույն ու տնձին
Պահպանումը քարոզելով ապա վաստով մ'երկնային
Հայը ջարգել , ինչքը թալլել սուրբ հրաման կուտային :

(*) Խորէն և պ. Մխիթարեան Վանեցի որ այն ատեն Եղիսիոյ Ա. Սարգիս վանիթին մէջ նաևուած կը մնար առաջնորդական բնոր զարձերը բոլոր վիխանուոր Տ. Յովհաննեսին ին. Քաղաննեանի վրայ : Եղիսիոյ այս սովորակի շարդին մէջ Մխիթարեան սրբազնի վրայ ծանրացող պատասխանառուութեան բաժինը այսմուրիս նիշի նոյն :

«Ուս միայն մէկ Հայ ջարդէր արքայութեան մէջ մինակ
Ցաւկեան պիտի վայլէր մէկ հուրի մը գեղունակ,
Բայց քառասուն Հայ ջարդողին անշուշտ քառասուն հուրի,
Պիտի արտօւէր եթէ բանէր երախակալը սուրի» :

«Եթէ թողունք Հայերն այսպէս որ մը գուցէ մեր կեանքին
Ու պետութեան հիմը քանդեն նաև մեր սուրբ կրօնքին
Այսքան երկար գարերէ վերջ որ մեր սուրով ամրեցան
Պէտք է հիմայ ջնջել դանոնք եւ կամընել ցիր ու ցան» :

«Ափսոս որ մեր մեռնող Հայրերն այս օրերը չտեսան,
Մերն է Հայուն կեանքն ու պատիւ մերն է քաղաք Եղեսիան
Իրենց սուրով ու արիւնով տուին թաման ու Մահմէտ
Այսպէս Ժերմա կար հրաման կը քարոզէր Սէլտ Ահմէտ» :

Գառնուկի պէս Հայը մորթել սոսշուած էր այս վճռով
Մեր թշնամին այս վճիռը պահեց մեզմէ օրերով,
Ու հէք Հայուն միշտ երազած օգնելու սյժն ալ չեկաւ。
Ազատութիւնը բերելու որ պատրանք մ'էր այդ Հարկաւ :

(*) Ակէս Անմէտ անոն սօֆթա մը այս ատեն մեծ յարգ կը վայելէր տանկաց մէջ իրեւն կրօնապէս, եւ որուն խօսեր երեխային պատմի մը պէտի կրօնապէս, այս արիւնարու զազամի մեծ դեր խարաց զամի մը կ'ընդուէին. այս արիւնարու զազամի մեծ դեր խարաց եղեսիոյ թէ առաջին եւ թէ եւլորդ կոռուածերուն մէջ :

Դիտես Հայկակ Եղեսիոյ դերքն(*) ինչքան յարմար էր Հայոց
Ուր ոչ սուրը կրօնար յալթել, ոչ կացինը եւ ոչ բոց
Ոչ աչ բերբէն թշնամոժով կրօնար տիրել թշնամին.
Հայոց թաղերն նման էին Զէյթունին ու Արփանին :

Նատ կտրիմ կար Հայերուն մէջ որոնք էին միշտ ուժեղ
Սակատաթիւ խմբակներով պատրաստ էին ամէն տեղ,
Ճակատելու թշնամոյն դէմ, որ բազմաթիւ էր արդէն,
Որուն համոր օգուտ չկար կողովուտէն ու ջարդէն :

Թողլ որ շատ մը Հայ հարուստներ իրենց կեանքն աւելի
Կը վախնային որ մի գուցէ երենց ոսկին կը հալի,
Բայց աղքատիկ Հայ քաջերուն բնաւ փող մը չէին տար,
Որ գէթ զէնքով պաշտպանէին իրենց կեանքն ու ինչքն արդար :

Ու թշնամին ջարդի համար կը փնտուէր մի պատրուակ
Որ Հայուն դէմ մէկէն ուղղէր եր լափող սուրն ու կրակ.
Ասոր համար ծրագիր մը պատրաստած էր որ խկոյն,
Դուրս պիտի տար իր ջարութեան բոլոր մազչն ու աղտոտ գոյն :

Եկուր Հայկակ քեզ հեա ողբանք իմ Հայրենիք Եղեսիան
Ու իր տուած զաներն անմեզ զոր մեր նախնիք չտեսան :

(*) Եղեսիոյ Հայոց բաղերը թշաց բաղերէն բոլորովին անջատ
են եւ իր գննուին հաղամին Արեւմետեան կողմը մեծ մասամբ Հիւս. Արեւ-
մետեան կողմը գննուած բուրդի մի կուտի վրոյ արածուած զոր տեղա-
ցիք «Թէլթուր» կը կոչեն :



Հակոերթերի տասնըսորսին կիբակի օր մ'էր զուարթ
Թաղերուն մէջ կը շրջէին Հայերն լուիկ ու հանդապս,
Ոչ ոք կը զգարթէ սրոգայթ մը լարած էր թշնամին.
Ինչպէս խալոյի մը ճարճատող երբ կը փշէ ցուրտ քամին :

Սարրափ Պօղոս անուն Հայ մը , ու արհեստով սկիբիչ
Պարկշտ Հայը մը ընտանիքի իր ապրուստով շատ կար քիչ ,
Գոհ էր յաձախ իր վիճակին , որ կանուխին այդ առառն .
Եկեղեցւոյ առարաւմէն յետոյ դարձած էր իր տուն :

Իր շուրջն առած ընտանիքին անդամները երջանիկ
Կը վայելէր՝ կեանքի բարոր վայելքնելը խաղաղիկ ,
Բայց անդիտակ թէ քիչ յետոյ պիտի անմեղ զօ՞ն մ'ըլլար ,
Ու եղեսիոյ Հայութիւնը իրեն մահը պիտի լար :

Զինուած թուրք մը խոյսն գալով կանչեց Պօղոսն իրեն մօտ
Պահանջեց որ այս օրն իրեն շինէ ոսկի մի անօթ ,
Անհամաշայն երկու տարրերն կայծերուն պէս կրակին .
Հագեհեցին սուդավ վշտով անմեղ Հայուն կիբակին :

Թուրքին տուած սուր գաշոյնի հարուածներուն տակ անձայն
Պօղոսն ինկու , որուն բահը արձականից մի գոռ ձայն ,
«Հասէ՞ք Հայեր» ու վակիցին կտրիմ հայերն հան եկան ,
Հաւաքուցան ֆէտայիներն , Պերճ իշխանն ու թաղական :

Բայց թշնամին ձեռքէ ելու օգնութեամբը զօրքերուն
Թնդաց խալազ սիրար Հայուն երբ ու սու իր քաջերուն ,
Յարձակումը զօրքերուն գէմ որսնք շուտով փախուցին ,
Վարդապապանը կանակ առած պահականց մացուցին :

Հայը կրկնեց եց յարձակումն ուղեց խուժ ել պահականց
Ուրագործը ձեռք գէկեւու որ կը պահէր իրեն ծոց .
Ասկիններու կիմադրեց թուրք զինուսրը իրիւն քաջ ,
Եւ մակելով անզէն Հայը մերթ գէտի ձախ ու մերթ աջ :

Երեւոյթը ինչքան յուղիչ ինչքան ափուր էր իրաւ
Երբ մարդասպանն աւ զօրքերուն սուիններուն տակ մեռաւ ,
Մեծ էր ալէտն Հայուն համար , բացն էր վառած կրակին ,
«Զի զինուած Հայն յարձական էր վրան հակող պահակին » :

Թուրքը կ'ուզէր մնուր մը քսել Հայուն ճակտին վրայ ամբիծ
Որ սեւ օքերն արդէն զյանձ էին խորշացն ու թափիծ ,
Դնել յանցանքն անոր ուսկին որ կը կրէր լուծին տակ ,
Չարագուշակ ժամն էր հնչած կրասրածին գժնուակ :

Յմբաստանեալ Հայուն համար միայն վճիռ մը արդար
Ուրագործին վրայ եղած քննութիւնը ովհու տար
Կառավարիչն խալոյն կանչեց Հայ սժիշկ մը ալգամէր
Յուսաւով որ իր երկիւղէն սուրի վէրք մ'է պիտ' ըսէր :

Ու անձնուէր սժիշկն անձախ շարժ ուժով մը կը յայտնէր
«Ուրագործին կուրծքը ծակող թուրք զինուսրին սուինն էր»
Ասով Հայը կ'աղասէր եց վրայ ինկող յանցանքէն
Բայց շատ յանցած Տէք բժիշկն աւ պիտի զրկուէր իր կեանքէն :

Սուգի տմապ մը ծածկեց Հայոց փողոցները այդ իրիւն
Դերջալայն աւ կարծես կուլոր իր շողերով տժ գոյն .
Ու վշտաբեկ Հայութիւնը զոհուած Հայուն դագաղին ,
Հետեւեցաւ խոր կակիծով ու յանձնեց զայն ցուրտ հողին :

Նուտ մարեցաւ վերջալոյսն աւ իջաւ գիշերն ամեհի
Միապալաղալ լոռութիւն մը ծածկեց թաղերն ամայի,
Լուսնակն արեւն արցունքն ունէր սեւ ամպերուն քողին տակ,
Լոյսի կայծ մը աւ չէր օժեր Հայուն սենեակն ու հիւղակ:

Հարսնեւորներն գագեցացին երենց երգերն ու խաղեր.
Հոգեսարսուու եղանակով լացին մահուան ցուրտ տաղեր,
Փանեակն տեղ սեւ լազակ մը կապեցին հարսն աւ փեսան.
Ոչ սրսկապանն եթերային ոչ տուագաստը տեսան:

Խումբ մ' Հայդուկներ լաւ մը զինուած թաղերն ելան այդ գիշեր
Աւա՛ղ, Հայկակ անոնց սրու անուններն չեմ յիշեր,
Երբոր պահակ զինուորները շրջել ելան թաղն Հայոց,
Հնչեց փողը պատերազմի, շողաց սուրն ու կրակ ու բոց:

Յաղթութիւնը տարին Հայերն զօրքերն եղան ցիր ու ցան
Ու պարիսպէն վար իշնելով Հայդուկները հեռացան.
Գացին տեսնել վանքը քաշուող Միսիթարեան Սրբազն,
Ցուսալով սր պիտի իրենց խորհուրդներ տար այլազան:

Յանդիմանեց սրբազնը յանդգնութիւնն Հայերուն
Որ այս ծանր յանցանքին դէմ կրնար ըլլալ որ այգ ուն
Թուրք զենուարն ու վայրի խուժանն Հայոց վրայ յարձակին
Ջարդեն Հայերն, թալլեն ինչքեր, առեւտնդեն տղջիկ կի՞ն:

Եկուր Հայկակ քեզ հետ ողբանք իր հայերնիք եղեսեան,
Ու իր տուսծ զոհերն անմեղ զոր մեր նախնիք չ' տեսան,

Ե.

Տխուր այգ մը ճառագայթեց Արեւելքի սարերէն
Դալկոտ Արփին գոյնն էր առած ծաղիկներու թերթերէն.
Հոսն արիւնի գարշ բոյրով մը կը ծաւալէր, կը վազէր.
Հայերն «Այսօր պիտի ջարդուինք» կ'ըսէին . . . ոհ երածղ էր:

Մահասարսուու երկիւղի խոլ սրտումը թնդացուց
Սրտերն Հայոց աղասութեան կարօնն անուշ պոռթկացուց
Կամ զոհ ըլլալ Հայաստանի փառքին համար եւ կամ թէ
Փշրել ձնշող ծանր լուծէն օղակները երկաթէ:

Վառող, գնդակ, սուր Հըացան այգուն կանուխ լոյս տեսան
Հայկակ այսպէս ճգնաժամ մը դեռ չէր տեսած եղեսիտն
Քահանան իր վերարկուին տակ պահած էր զէնքն հզոր
Խորհելով թէ թուրք խուժանը շատ տկար է ու անզօր:

Երբ ժամը ջորսին ահաբեկիչ մարթինները գոռացին,
Շուկան գանուող Հայերն իսկոյն իրենց տունը վազեցին.
Մզկիթներէն, մէսճէտներէն թափող կրակն ու գնդակ
Ոյժի բոցը կը հրահրէր թուրք խուժանին կուրծքին տակ:

«Գրալլի՛ շու կիավաւրարը» թուրք խուժանը կը կանչէր
Կարծելով թէ տկար Հայը իսկոյն պիտի նահանջէր
Լոկ փակուելով իր տունին մէջ ու իր զէնքը վար դրած
Միայն իր սեւ բազգին պիտի համսկերպէր երկիւղած :

Արտապնդող այս խօսքերէն խուժանն յառաջ կը վազէր
Ու տեսնելով կատարումն իր տենչանքին որ կ'երազէր,
Հայուն բալոր հարատութիւնն իրեն պիտի մնար ալ.
Նոյն իսկ կ'ուզէր անոր տանն ու ընտանիքին տէր ըլլալ:

Հայերն իսկոյն թաղերուն մէջ ամուսը դիրքեր բանեցին
նաև անշան դէնքերով իսկ խռովանը ետ դարձուցին .
Քաջ գետային հրացանը ընաւ գետին չը գրաւ ,
Որուն առջեւ ետ կը մրցուէր վախկոտ թուրքը անիրաւ :

Այս դիմադրով Հայուն յամաւ սյժէն թուրքը կատաղի
Պուղէր մարել այսով կիրքը իր բարկութեամբը լեղի ,
Յարձակելով աւար առաւ խանութները Հայերուն ,
Առ շէնքերն ալ ճարակ տուաւ իուլ հրդեհի բոցերուն :

Հայուն սյժը տկարացան Արեւրուտքի գիրքերէն
Զի թշնամին վտր կը խուժէր Թաղուրքի բլուրէն ,
Երւա Դիրքերը չէին կրնար թողուլ Հայերն քաջարի ,
Կնաց մահու պայքար մը կրու թշնամւոյն գէմանարի :

Իայց Հայն ալ իր տկար գէնքով իր վրէժը կը լուծէր .
Ու յուսահաւ քաջութեամբ մը թուրքին կիրքը կը յուզէր ,
Դիմկ դիմկի վրայ գիզուտծ արիւնը լիձ կը գտանար .
Նոհատակուող Հայերուն չոփ թուրքին կողմէ դիմկ կիյնար :

Անհաւասար էր կռիւը սփ մը Հայուն գէմ , սակայն ,
Թուրքին ոյժը խորտակող Հայն իսկոյն վաղ կամանագան ,
Պիտի պարտուէր իր գերքին մէջ անպաշտպան ու տկար .
Իայց պայքարը կը սաստկանար ու ժպին թափոլ մը երկար :

Իր տունին մէջ նստող Հայը հրացանն առած իր կուրքքին
Գնդալիներով կ'օղակունէր միշտ վայրուգ իւածտնը թուրքին .
Դժոժումը դադակներուն , շկահիւնը սուրերան ,
Կրակի բոցով կ'օծէր տանիքն ու թաղերը Հայերուն :

Զախողեցաւ թուրքին ծրագիրն հզօր Հայուն սյժին տակ
Պարտուելով ետ կը մըլուէր ամէն կողմէ բոլանդակ ,
Հազիւ երկու թաղերուն մէջ կըցաւ գործել իր նախաձիր .
Ցաղթութիւնը մնաց Հայուն . . . թուրքին յանցանքն ու ոճիր :

Արեւին Տես անհետացաւ մեր թշնամին տիրուաէտ
իր դիմկներն հաւաքելով տուաւ տարաւ իրն Տես ,
Իսկ Հայերուն դիմկները կը մնային դեռ անթաղ
Զի զօրքերէն պաշարուած էր Հայոց բոլոր տունն ու թաղ :

Այս առաջին կատորուծէն Հայոց կողմէ բոլանդակ
Խնկած էին երկու Տարիւր անմեղ ու քաջ նահատակ ,
Բահանաներն տարին զանոնաք փոսի մը մէջ դիզեցին ,
Մայրէր , քոյրէր սղբով կոծով Հայ տուները լեցուցին :

Եկուր Հայկալ քեզ Տես ողբանք իր Հայրենիք Եղեկեան
Ու իր տուած զամերն անմեղ զոր մեր նախնիք չտեսան :

¶.

Արիւնաների վեջալոյսը վարդերուն դող մարեցաւ
Տերեւներուն մէջ սղացող թաջոյն երգը գագրեցաւ ,
Ամէն դիշեր ժպտող լրւանակն այդ իրկունը տուզ տուաւ
Յոդնած Հայը իր արիւնոս սուրը պատեանը դրաւ :

Թաղերուն մէջ ալ դադքած էր երթեւեկը Հայերուն
Որնց տարած յազթանակը մեծ վիշա մընէր թուրքերուն .
Որոնք որչափ ուրախ էին իրենց տարած աւարէն
Նոյնքան տրտում ու առափած Հայուն դէնքէն ու սուրէն :

Պաշարումի կուռ շղթայ մը հիւսած էին Հայուն շուրջ
Թուրք զինուորներն հմկելու միշտ շարժումները Հայուն լուրջ
Որ ալեւս պաշարուած էր ու չէր կրնար խզել գայն,
Իրեն համար սահմանուած էր բանտ ու աքսոր, մտն միայն.

Թուրք աղաներն ու պէյերը, միթէարքն ու լիվան
Սէիս Ահմէտն հրաւիրելով ուղեցին անոր մէկ ճէրլան
Սօփթաները հաւաքուելով նորէն ժողով կազմեցին
Իւլարութեան Դրօշակին յաղթութիւնը ուղեցին.

Յարձակումով կարելի չէր այդ յաղթանակն ստունալ
Անհաւասար պայքարին մէջ հարփաւ Հայն էր որ դարձեալ,
Պիտի տանէր յաղթանակը իւլարութեան Դրօշին դէմ
Բայց գողցես թէ անտէր Հայուն բաղդն ալ կ'ըլլար միշտ դժիւմ:
Բունի կերպով թրքացնել եւ կամ ընել տարագիր
Այսպէս ջնջել Հայուն ոյժը այս էր թուրքին ծրագիր .
Հրաւէր ելու պաշտպանելու քաղաքն յանուն կրօնի
Ռէտիֆներու զգեստ հագան թիւրտն ու Արաբ վայրենի :

Երեքաբթի այդուն կանուի երբ վարդագոյն մթնշաղին
Ֆուլքերն հազիւ կ'երփներփէին շիթերն շողին ու շաղին,
Թուրք զօրքերը մէկիկ մէկիկ Հայոց տուները մնան .
Գրաննեցին ոսկի, արծաթ ուր որ տեսան կամ գտան :

Զորքշաբթի աւտու զօրքերն գտան Բժիշկն Հայասէր(*)
Գնդակով մը մեւցուցին զայն որ «սուինի վէրք մ'է» ըսեր
Ապա պարան մ'անցնելով դիակնացած ոտքերուն .
Փողոցներէն քաշեցին զայն նախատինքով օրն ՚ի բուն :

(*) Հեղինակին ելլայրը :

Հաշտութեան կամ ազատութեան պատրուակին տակ իսկոյն
Ցոլացուցին իրենց վայրագ ու մոլեւանդ ներքին գոյն,
Հայ իշխաններն ու հարուստներն բունի կերպով բանտ տարին .
Ու մնացեալ Հայերուն ալ գլխուն ձերմակ փաթթեցին :

Ստիպեցին որ Հայերը իրը հաշտութեան նշանակ
Պարզեն իրենց տուներուն վրայ մէյ մէկ ճէրմակ դօշակ .
Հաւատացեալ թուրքերուն պէս պէտք էր կանչել մէւալաթ-
թրն հինգ անգամ «ապտէսթ առնել, նամազ ընել» մանաւանդ :

Հայ քաղերով, իշխաններով լեցուն էր բանտն ու զնտան
Որոնց տիսուր նայուածքին տակ կ'անդրադառնար իրական
Մահուան պատկերն սրտակելէք կը խռովէր ամէն սք
Խոշտանդումը կ'ստուարանար Հայուն անտէր ու անոք :

Հարիւր քսանի չսփ Հայեր(*) ամբաստանուած թուրքերէն
Անլուր, անհիմն զրաւարտութեամբ ու ստութեամբ անօրէն,
Թէ փէտայի գաղափարով իրերև զինուոր մարդուոծ,
Թուրք զօրքերու զօրանոցին չորս կողմէն ներս են խուժած :

Ու սկզբն խոշտանդէլու այդ Հայերը ամէն օր
Որպէս զի գէթ ճարուհատեալ տառապանքէն ահաւոր,
Հայոց ներքին կազմակերպման մասին աղօտ լոյս մը տան .
Որովհետեւ ջարդին օրը զինուած Հայեր շատ գտան :

(*) Այս հարիւր խանի չսփ Հայերէն զեքէ եւեսունը, եւկրոյդ
շարդէն յետյ կառավարութեան կողմէ ցիւնան Ափրիկեան Տրիպոլիս
աւտուման լաւապարտուեցան ուր տան չորս տարի տառապելի յետյ
Սահմանադրութեան ընորին պատուեցան, բայց եւեսուն ընտանիք ար-
դէն փնտացած էր :

Քահանաներն ու իշխաններն առաջնորդին գիտեցին
Խողոքելով որ պթայ իրենց տառապոնքին ու լոցին,
Կթայ այնքան արիւններուն որոնք ՚ի զաւը Թափուեցան
Ինքն ու պահ մը բարձրացնէ ազդու բողոք արդար ձայն :

Թէ ոչ մհացած Հայերն իսկոյն սուրէն կրակէն առելի
Ավլէն պիտի մեռնին թէ որ յոյսի կայծ մը չփայլի ,
Ազատութեան անուշ ժայնը թող ափափէ վիշտն ու սուր ,
Աւ թաւ է որ անմեղ Հայը թափէ այնքան արտասուր :

Արքագունը իր Տեսն առած Միս Շաթրպէն (*) աւ միտոնին
Հայոց համար դարման մընկը կրապարիչին քով գացին
Բայց կոշտութեամբ մերժեց անոնց պալատանքի ձայնն արդար
«Հայոց համար արդիլուած է Տեղագիրն ու թղթատար» :

Եկուը Հայկակ քեզ Հետ սղբանք իւր Հայերնիք Եղեսիան ,
Ու իր տուած ՊՆՏերն անմեղ զոր մեր նոխնիք չտեսն :

❖

(*) Այս Ամերիկացի օրինուր 1892էն ի վեր իրեւ միսինաւուիլ Երեխոյ մէջ հաստատուած ըլլալով 1895ի չարքերուն առև մէծ զիր կատարեց իր ճանօր բահստութեամբ . և մինչեւ այսօր իր օնուրին Եղեխոյ մէջ ուրբ հարիւր որբւայրինը լինեց օրական սպառութը իր հայրաքին :

Է :

Պաշարումը կը խստանար , կը ժպանէր թուրքը դաժան
Հայոց տուներն դարձած էին ախտը բանտ մը կամ զնատն
Հառաջանքին ու արցունքին ընկերացաղ երիներանդ
Գէպքերն իսկոյն մեկ կուտային մէշ մէկ տանշանք . տառապանք :

Աչ ժպիտի թոյլ շեշտը կար հայուն գէմքին վրայ չոր
Այլ լոկ չարքին , կրակին սովոր թուրքը հրատազոր .
Սկանոր մը յաւ ետինի որ չունի մէկ սփափանք .
Զկար քերթու մ'որ նուիրէր անոր վշտին երգն ու յանդ :

Պառանօրեայ պաշարման մէջ բոլոր ցաւին , Հոգին Շեմ
իւրաքանչիւր Հայոն իր համեստ ընտանեաց գոգ սիրաւէտ ,
Ակատաւոր մէր մշտամրմունց կամ ձգնաւոր մը վայրի ,
Որուն սիտը խոչալի մը ռառագայթովը կ'այրի :

Իր տանը մուլթ ներքնայարիին կոմ մառանին մէջ տիտուր
Տաշարի մը ուրուաչիթը կ'արտացոլոր թաքթաքոր ,
Ակատարար Աստուծոյ մը նուիրուած երգն ու նուագ .
Հայուն օրաէն թուշող աղօթքն աչքէն կ'առնէր թաց կայլուկ :

Դուցէ իրեն վրայ Ճնշաղ քարդ մեղքերու արդիւնքն եր
Որ իւրեւ մեծ ապաշաւ մը պէտք էր կրէր ու քաւեր ,
Այս էր միակ միսիթարանքն ամէն Հայուն անդիտակ .
Որ միամիտ անկեղծութիւն մը կը խայտար կուրքքին տակ :

Տիգրանակերտ , Մուլութիս եւ շրջուկայ քաղաքներ
Որոնց տուած այնքան անմեղ զոհերուն տաք արիւնքը
Թուրքին ժահրու սուրէն տակու կ'առաւակէին մշտանո
Բայց եղ եսիոյ դժբաղդ . Հայը անդիտակ եր դեռ . . . տիտուր :

Թուրք պէյերն ու կառավարիչն համախորհուրդ շինեցին
երկարաշունչ երկունքով մը ծրագիրը մեծ ջարդին,
Հաշտութեան մը համար պէտք էր հաւաքել նախ զէնքն Հայուն .
Որ կարող չէր գիմագրել տիրող սոլլէն՝ թշնամույն :

Խաղաղութեան սիրոյն համար զօր լոկ Հայը կ'սրբունէր
Հայ իշխանը իր երկեղին անկեղծութեամբ կ'ընդունէր,
Զէնք յանձնելու հրամանն իբրև միջոց մը կեղծ հաշտութեան .
Հաւատալով թէ թուրքերն ալ իրենց զէնքերն պիտի տան :

Հակայ պատրանք մ'Հայը խաբող . երազ մը սին ու յիմար
Զէնքը տալով Հայը կ'ըլլար թուրքին ձեռքը որ մ'յարմար .
Զիկար մէկը որ կռառհէր այդ անդութ դաւն ու ոձիր .
Զօր շատ չանցած թուրքը նորէն պիտի գործէր իր նախճիր :

Հայ իշխանը կը համազէր Հայը որ իր զէնքը տայ
Երբ Սուլթանը ալ կը ներէ . իրենց վրայ կը գթայ,
Ինչո՞ւ անոր պաշտպանութեան չ'յանձնուել ամէն օր
Արքայական գթութիւնը մերժել մեղք մ'է ահաւոր :

Հայ քահանոն Աւետարանն աւած ձեռքը դռնի դուռ
Կը պտղտէր մրմարով իր համագմամբ տրտմալուռ
«Հայուն միակ փրկութիւնը . աղատութիւնը միայն» :

Խեղճուկ Հայը շուտ համոգուած քահանային խօսքերէն
Անկեղծ ոգւով կուգար յանձնել իր տան զէնքիրը ամէն,
Զէնք չունեցող Հայը նոյսիոկ զէնք մը գնել պարտք կ'զգաք :
Ցուսալով որ զէնք մը տալով փրկութիւնը շուտ կուգար .

Թուրք ու գնչու բերնակիրներն Հայուն զէնքերն կրեցին
իւ իր կեանքը պաշտպանող Հայն իր ոյժէն զրկեցին,
Կառավարիչն անագործոյն , արիւնաբրու հրամատար
Կը խնդային հայուն վրայ որ իր զէնքերը կուտար :

Աւա՞զ, Հայկակ, մնաց Հայը բոլորովին անպաշտպան
ինչպէս հառ մը սովալլուկ գայլերուն մէջ ցիր ու ցան,
Ինչպես անմեղ ու թեւագուրքի թուչուն մ'ահեղ արծուին ձեռք
Որ կը ծծէ արիւ անոր ու կը թողու կրամաքը մերկ :

Քառասնօրեայ պաշարման վերջ Հայն իր տունէն գուրս ելուծ
Տիսուր, տրտուր կը նատէր իր խանութին մէջ թալլուած
Ասով պահ մը կը համոցուէր թէ վախնալու քան չիկայ .
Իրին տրտուծ աղատութիւնն ալ կը տեւէ մշտակայ :

Ո՞չ խաբուած էր Հայը այսպէս երեւոյթէն լուսաշող
Տրտութեան տեղ թոյլ ժակիտ մը ունէր գէմքը իր շէն շող
Վայրկենական այդ սին յոյսէն իր խաբուիլը չէր գիտէր .
Ու կը սիրէր իր թշնամին որ փախարէն զինք կ'ատէր :

ԱՇԵՂ ջարդին մեծ վայրկեանը կայծակի պէս կը շանթէր
Որուն ուժգին հարուածն իսկոյն Հայուն յոյսը կը քանդէր
Հայ իշխաններն կը կարծէին թէ հաշտուած էր թուրքն արդէն,
Զղջալով իր պարտութիւնէն առջի ձախսրդ կարճ ջարդէն :

Ծրագիրը կազմուած էր Հայ ջարդէլու մեծ գործին
Նուեիսական պարտք մըն էր գոգցես թուրք համոզման մտացածին .
Արիւնաբրու Քիւրտն ու Արաբ կ'սպասէին այդ օրուան ,
Զօր Արեւը երկունքով մը կը ծնէր մեծ օրն մտհուան :

Եկուր Հայկակ քեղ հետ ողբանք իր հայրենիք Եղեսիան,
Ու իր տուած զոհերն զօր մեր նախնիք չ'տեսան :

Պաշարումի օրերն եղան տարիներու չափ երկար
Որոնց այնքան սեղմ շղթայէն Հայը այլքւս չէր տոկար
Եր տառապանքն ու չէր բաւեր զոր թուրքը միշտ կ'ոտեղծէր :
Գրապատութեան շրջանակ մը արդէն իր շուրջ կը յածէր :

«Հայերն յանկարծ մեզ ջարդեցին , թուրքն էր ըսած Համիտին
Դժենով վիճ սրբութիւնը , մեր մղկիթին . մէռահակին ,
Դերի տարին մեր կինքրը , թալլեցին մեր ինչքն ամէն
Զնջուած ենք երբ օգնութիւն մը չը համսի Զեր կողմէն» :

Գաղան Համիտն մեծ պաշտպանը խամարկոն կրօնքին
Ռէնկոդրելով աշխարհաւեր պարարտութեան իր ազգին ,
Ռուն կիրքը գոհացնելով վերջին օրերն պաշտպան ,
Քանչըսր ժամ Հայ ջարդելու տուաւ անեղ համան :

Այս բերկպահիթ լուրը իսկոյն ոգեւորեց թուրքերուն
Վեհապատ սիրան անմիջակա է սինուելու դէմ Հայերուն
Շատ կանուխէն ցեղապետներն եղած էին կոնհանգ.
Պատրաստելով զէնք ու զինուոր՝ զոր չէր դիսեր գես ոչ ոք :

Հրամատարն Հրամացեց թուրք զօրքերուն որ իսկոյն
Պատրաստուին դէկեսեմբերի տասնըլքին վլու այդուն
Երբ որ լսեն պատերազմի փաղին ձայնը սրտաթունդ
Թող գրոհ տան Հայոց թաղերն անհնչեր ու գունդակունդ :

Հայ իշխաններն քահանաներն նստած անհոգ մէսակին
Կը խորհէին իրենց կեանքի հաճոյքներուն վրայ սին .
Անդիտակից ու անհաւատ կը դիտէին թուրքերուն
Հայուն անուան ու գոյութեան գաւառանող գործերուն :

Դեկտեմբերի տասնըլքին շաբաթ տուտու ժամ հինգին
Կայծակնացայտ շանթ մը սպատեց կապոյտ դէմքը երկնքին ,
Պատերազմի փողը հացեց թնդաց Հայուն սիրաք հէք
Անդագոչ գոռաց մարթին , բոցը կիդիչ ու բէկբէկ :

Հրամատարն «Յառաջ» գոչեց Արեւմուտքի բլուրէն
Խուժան թուրքը զօրքերուն հետ շարժիւ սկաւ ուժգնորէն ,
Բերդին կոզմէն վար ինչելով Արեւմուտքն կողմն անցաւ
Բնակն Հայուն անպաշտպան թալերուն մէջ մխուեցաւ :

Կացինաւորն առաջ կ'երթ ար նախ կատրելու գոււաը տան
Բոլոր Հայերն սարքերին յառաջներուն մէջ մսան ,
Աևազ կուգար մարթինաւոր բէտիք վինուորն անվեհեր ,
Գնդակներու տարափով մը կ'ողողէր օդն ու այեր :

Հեւսիսէն ու Արեւմուտքէն ջարդն սկաւ միահամուռ
Գառնուկի պէս Հորյն իր մթին մտաւնին մէջ նստած լուռ
Արհամիւրքավ կ'ոպատէր որ թուրք խուժանին սուրին տոկ
Յօշստուելով ճապաղեքին մէջ գալարուի իր դիակ :

Տանիքներէն փախչող Հայը դնդակներէն զո՞ կ'ըլար
Հառաչչելով մայն իր սրդին , կինն ամուսինը կուլար ,
Ողբ ու շիւան , լաց ու արցունք իւանքի անէծքն ու բազոք
Որոնց առջեւ չէր ընկճաւեր քարացած թուրքն անողոք :

Կացիներով կը կարէին Հայուն տան դռւան արտաքին
Խեղճուկ Հայը գտանուկի պէս կը մորթէին մոլեգին .
Կամ գիտապատ կը ձգէին գնդակով մը մարթինի
Բնդ գիրացան կը չարչարուէր հարսւածին տակ կացինի :

Առկ Տերունի կիներն ազատ էին սուրէն ու կրակէն
Որոնց արիւն ալ կը ցարքէր ցրենց թոշնած երակէն
Երբ սարսափով կը գիտէին մահը երենց պիրելիներուն
Որոնց փոխան երենք զոհուիլ կը տենչային օրորուն :

Ղիտէ Հայկակ կացինաւորն ահա կտրեց կացինով
Երկաթեայ գուռ մայնքան ամուր ուր խումբ մհայեր երկիւղով
Իրենց մահուան կ'սպասէին, երբ խուժանը ներս մտաւ
Ուժուն դիակ փուեց գետին ու ձոխ աւար մալ գտաւ :

Ուրիշ տուն մը հարիւր Հայեր գաւկիթին մէջ հաւաքուած
Երբ խուժանը սէլավաթներ կանչելով հոն էր հասած .
Իսկոյն մտաւ այդ տունէն ներս քաշեց մարթինն ու կացին
Հարիւր Հայերն ոչխարի պէս մորթուելով զո՞յ գացին :

Երիտասարդ հինգ եղբայրներ իրենց հօր հետ քովէ քով
Ապաստանած իրենց տան մէջ կ'սպասէին անձկանքով .
Իրենց տխուր ճակատագրին հասաւ խուժանը ահա
Մորթեց զանոնք մէկիկ մէկիկ իրենց մօրը ծունկին վրայ :

Ահա Հայկակ երեք քաջեր տանիքի մը վրայ կեցած .
Ուր թշնամին իրենց տան դէմ ահեղ կրակ մէ՛ք բացած ,
Որուն վրայ քար նետելու պահուն հասաւ մի գնդակ
Մէկէն ծակեց լանչքն երեքին . քաջերն եղան ցուրտ դիակ .

Հայոց թաղին մէջ բնակող Քիւրտ տանուտէր մը անգութ
Դրացի Հայերն աղասելու պատրուակով շուտափոյթ
Իրեն գիտող Հայերն իսկոյն իր գաւկիթին մէջ լիցուց
Խուրը մը թուրքեր ներս ըերելով խեղձ Հայերը գիտինացուց :

Երկու եղբայրք կսորած գեղարու մ'ու գուշ թուր մը ի ձեռին
Մէջ քաջութեամբ երկար ատեն թուրք խուժ անին դէմ գրին ,
Բայց վերջապէս պարտուելով մէկէն գիտին փուռեցան .
Որոնց կարմիր ճապաղիքներն փուղին մէջ նետուեցան :

Գաւկիթներէն հեղեղի պէս արիւնը դուրս կը վաղէր
Վիրաւորին հոնդիւնը ողջ սրտեսը կը յուզէր ,
Մեռեալներուն վրայ ինկող մայր կոմ քոյը շատ անդամ
Անոնց այրող սիրոյն համար կը զոհուելին ինքնակամ :

Աւաշ, Հայկակ , քաղաքն ամբողջ բոցերուն մէջ կը մնար ,
Մալթերուն վրայ գիտիներուն արիւնը կը թանձրանար .
Հոս այրած մը , հոն մորթուած , գլուխ , մարմեն , հապաղիք
Սուրէն , կրակէն՝ ածիւցած են փորսիքներն ու աղիք :

Ահա . Հրդեհն սչչացուց յիսւն Հայեր միամին
Ահա , թուրքը բանաբարեց պատիւ կողջ ու կոյսին .
Հարուսաներու տուներու մէջ գիտիները բրգացած .
Տեղ մը վաթուն , տեղ մը ութուն նոյնիկ Հարիւրն են անցած :

Հատ մը հայեր իրենց վախէն թուրքին կրօնքն ընդունած
Գուանանքի մոմունէն վերջ սչխորի պէս են զոհոնած ,
Կակ շտաբը ալ գէթ ըլլալու մարտիրոս կամ նահատակ .
Հայուննելով մորթուած են անդութ թուրքին սուրին տակ :

Հոս կիները առենգուած են , հոն կայտերը պածուած
Զարդող այրող թուրք խուժ անին սեւ կիրքին տակ բոցարծարք ,
Մին կը ջարդէ , միւրը կ'այրէ , ուրիշներ ալ կը թալլեն ,
Իրինց պէտին ու Հարիւրին սէլավաթներ կը կոնչեն :

Արիւնաներկ վիրաւորներն ձայն հանելնուն պէս յանկարծ
Վրայ համար ուրիշ խումբ մը մէկէն կատայ իր հարուած
Քիւրտն ու Արաք, Թուրքն ու Կնչու իրենց անվերջ խումբերով,
Զարգեն, կ'այրեն, կը կողոպտեն կացիններով, սուրերով:

Մինչեւ իրկուն Հայոց երեք թաղերն այսպէս փձացան
Բայր տուներն դիակներով ու արիւնով լճացան.
Նկուզներուն խորը պահուսող քանի մը ողջ Հայերն ալ
Կիներուն հետ սկսան իրենց մե աեալը լաւ ու ողբար:

Թուրք խուժանը ալեւս յոդնած սրբեց իր սուրն ու մարթին
Աւրափ սրտով գնաց իր տուն ձօխ աւարով թանկագին
Զինաւորներու կուռ շղթայ մը նորէն սեղմեց թաղն Հայոց
Երկու հազար նահատակներ ծրաբելով իրեն ծոց:

Եկուր Հայկակ քեզ հետ ողբանք իր հայրենիք եղեանան.
Աւ իր տուած զրհերն անմեղ՝ զոր մեր նախնիք չտեսան:

❖

Թոնտւտ ամսիերն եկան շուտով թաղելու սեւ մութին մէջ
Ալապատրէ ասուսիւրու արծուստ կոյժերն լուսառէջ.
Աւ իրենց գործ ծուէններէն բացեզ կայժեր դուրս բերին
Հրդեհելու գալկոտ լրջոք հայուն մարած լամպարին:

Հէք մայրերուն աչքիրուն մէջ յորդ արցունքն էր քարացած
Խուլ շիւանը կ'արձագանգէր նկուզներուն խորը ցած,
Մազրն իր սրդին կը վհստուէր, քոյրն իր եղբայրը կուլար,
Արիւնաքամ դիակներուն մէջ սրդէօք ո՞ղջ կը մնար:

Հարաւային թաղերուն մէջ ողջ ոնացած Հայերն հէք
Անգիտակից անեղ ջարդէն, լոկ երկիւղէն սրտաբեկ,
Իրենց կեանքի փրկութիւնը ձեռք բերելու այդ իրկուն.
Ար հաւատքի բացեզ կայզ մը գեր կ'օծէր խորն իրենց հոգւոյն:

Կործելով թէ եկեղեցին կրնար ըլլալ զէնք մհակայ
Որուն թանձը սրտերուն գէմ գուցը թուրքը չը տոկայ,
Աւր սրաշտրան Մատօնի մը սրտիկը կտր սրբաշուր,
Ար կարսզ էր յաղթել թուրքին, սրբել վիշտն ու արտասուր:

Ամէն կազմէ եկեղեցից գնալու մեծ տենչ մը կար
Երբ որ սուզի գիշերուան վերջ կարմիր արեւը կուգար.
Յոթնցնելու խուժանը սր արեան հատէն գեռ իազար
Գարդ երազով Հայ կը ջարդէր իր քանին մէջ միապազար:

Արշալոյուն նորէն գրան թուրքին ձեռք սուրն աւ կրակ
Նորէն մոցաւ այդ վահանկը Հայոց թաղերն ու երանէ.
Երջապատեց եկեղեցին, քանդեց սրտիստն արտաքին,
Նորէն թնդաց գժբազդ Տայուն կիսամեռ սիրտն աւ հոգին:

Աւ այս անգամ Հիւաէն վաշա, Հաճի Պէքիր, Հաճի Մէնմէտ
Հալիւալի Քրդոյ ալու(*) հնչալէս նուռ Սէկու Ահմէտ
Ահմամբ խուժ անն Տրահրիլով եկեղեցւոյն գուռն եկան
Գիտնալով որ ներսը պահնաւած երկու հազար հայեր կոն:

(*) Եղեսոյոյ թուրք պէյեր ունի ջարդ սրաշտրան ցին:

Եկեղեցւոյն գումարն իսկոյն կացիններու Տարուածէն
Խորտակակցան ուր մատցին Հայերն անզօք ու անդէն,
Աղեկուուր առաջակներ , ողբ ու շիւան , լոց , արցունք ,
Արեւն ուղիւը կը թանձքանար մարտծ էին մոմն ու խունկ :

Խուժանէն խումբ մը կը ջարդէ , խումբ մը կը թալանէ տմէն բան
Յորդ քարիւղի լճացման մէջ դիակները կը ծփոն .
Խումբ մը թուրքեր սեղան ելոծ կը ճաղըն երդ , պատարագ ,
Աւրիշներ ու կը պատրաստն ահեղ խարոյին ու կրակ :

Մին Արքաւթիւնը կը պղծէ , ուրիշ մ'կամ կը կարգադ
Ու ամբամօր պատկերին դէմ սուրբ Տարուած մը կուտայ ,
Ո՞չ , կիրքերը մարելէն վերջ Հակոյ բացը կ'երկարի .
Նախջեւոննի(*) Եկեղեցւոյն պէս տաճարը կը վառի :

Կը ճենձերին իւղն ու արիւն , դիակները կ'ածիանան
Քիւրտն ու Արտք , Թուրքն ու Գնչու իու երգերով կ'ուրախտնան
Վերնատունէն յզի կիսերն անէքծով թուրքը կ'տան
Ու յուանչատ ինքինքնին բոցերոն մէջ կը նետեն :

Պահմակն ապա կը յարձակի կայսերուն վրայ գեղանի
Ռւզանին չափ գերի առած քաշելով տուն կը տանի .
Սէիս Ահաւն իր Տարուածը դմելիով մը կուտայ ,
Նոյնին կոյր թուրք մ'հայ մը մորթած որքայութիւնը կ'երթոյ(**) :

(*) 704ին Արաբացի Կում կամ Կաորմ ոսիկամի խալայասի-
րական պատրուալով մը Հայ նախարարներէն 800 հոգի նախիշեւանի և
400 հոգի Խորմի Եկեղեցիներուն մէց փակելով այրեց զանոնի (Տե-
սալու պատմի , համար 2. Ղ. Ակիանի Յուլիին հայրենից հաս , Բ. :)

(**) Խումանի նախանցինի համար Երիտասարդ հայ մը բոլոր-
վին իրոյ բուրքի մը առջև պատկեցնելով անոր ձեռնոր մորքի կուտայ :

Կեց քահանայ մորթաւեցան ու երկուքն ալ վիրաւոր
Քառներկու Երեսփախան Հայ եշխաններն ճշշդ այսօր ,
Եկեղեցւոյն մէջ այրեցան կամ իրենց տան մէջ մեռան .
Ոչ պատանք մը եւ ոչ դագաղ . գերեզման իսկ չունեցան :

Ու մատցեալ թալերուն մէջ այսօր մինչեւ իրեկուն
Հայկակ , թուրքը ձանձրոյթ զգաց , չեղաւ իսնջած ու նկուն
Նորէն ջարդեց Հայ քաջերը , գերեց կիներ ու աղջիկ
Որսոք գացին իրենց բալզին ետեւէն լուռ ու մնջիկ :

Նորէն տուներն վլութուն , ութառն Տարիւր ու Տարիւր քան
Դիմիներով ու ածխացմծ ձանզողերով բրգացան ,
Զորս զինուորալ շքամալատուած Տարուած Հայու մը տան մէջ .
Երեք Տարիւր Հայեր միայն պաշտպանուեցան մինչեւ վերը (*) :

Եկեղեցւոյն շուրջը գտնուած թաղերուն մէջ մարդ չմնաց
Որսոց մահուան վրայ ոչ ոք թափեց արցունք , ըրտւ լաց ,
Ու քառամասն տնկամներէ բաղկացեալ մի ընտանիք .
Աձիւն դարձու ու չմնաց ոչ մէկ աղայ ոչ աղջիկ :

Արիւն , կրակի թափող օրը դուզես դիմումը կ'երկարէր
Արիւնալից աժ դայն արիւն տնկերուն գոտ կը մարէր .
Թուրք խուժ անը գեր կը թափէր ահեղ շանթը իր կիրքին
Հայ մ'աւելի սպաննելով կ ուրախանար իր Տոգին :

(*) Զօր զաւոնի զինուորական նայրալիչ Գրիգոր Էջ . Ալիազ-
եամի տունը , ու ոյս տակ նարիւ զինուորի մես եղիսխա զնուոր
իւ տակ պահպանքեան նամար նարխապետին կողմէ չորս զինուոր
զնուորներ եցու իրեն :

Երեկոյին փողը հնչեց ալ դադրած էր ջարդն ահեղ
Բայց խուժանը չէր յագեցած գեռ կը ջարդէր ամէն սեղ.
Հայ զահերուն թիւը արդէն վեց հազարի էր հասած,
Գեր ոչ մէկ տեղ այսքան անդութ ջարդի հարուած մէր տեսած :

Երկուշաբթի կէսօրէն վերջ մերկ, կիսամեռ ու տնհայն
Արիւարատ հայ իրեակներն նկուզներէն հանուեցան
Հրդէհներու ու արիւնի ձամբաներէն քալեցին,
Ու իրենց տան ու զաւակաց վրայ լացին, սղբացին :

Խոր կակիծով ինքզինքնին գրին նսրէն թուրքին ձեռք
Գացին մասնել մզկիթներն ու պանդոկները նօթի, մերկ,
Թուրացիկի պէս ձեռք բացին ջարդող, թալլու ու անդութ
Թուրքին տուաջ՝ որ չըրաբեկ հաց մը տալով կընէր գութ :

Տասնըհնդ օր այսօն Հայը յաճախ լացաւ ու մուրաց
Մինչեւ որ իր տուներաւն մէջ արիւն, դիմկ շրմաց,
Դարձկնն գնչուն ու հրէան պարաններով քաշեցին.
Այդքան դիմկ ու ձաւաղիք փոսիրուն մէջ լիցուցին :

Խեղճ ու թշուառ Հայը դարձաւ իր թալլուած տունին ծոց
Զաւակներէն ու ինչքերէն զուրկ, յուսահատ, որտախոց
Որո՞ւ պիտի գիտէր արդեօք, որո՞ւ ցուց պիտի լար.
Իր սիրելոյն ու ինչքին տեղ ոչ մէկ դարման մը կ'ըլլոր :

Երկու տարի պիտի քաշէր սեւ տոտապանքն յոդնաբէկ
Թուրքէն առած իր առօրինյ ցամաք հացով չըրաբէկ,
Միս հաթլակի(*) օգնութիւնը եթէ վրայ չ'հանէր,
Գուցէ մասցած Հայը շուտով հիւծէր նօթի ու մեռնէր :

Հայուն Դամար տեսնել պէջոք էր . — կեղծ ձեւի մը տակ հարկաւ —
Իշտիֆներու երկու վաշտ զօրք թիւնապահի մ'հետ եկան
Եւ դարձնելու համար Հայուն կողովուած ինչքն ամէն
Կաշտուեցաւ թիւնապահն ալ կառավարչէն, պէյերէն :

Ու գուաթ մը ջուրի նման խոնց Համիտը Հայուն
Կարմիր արիւն ու ձաւաղիքը վեց հազար զահերուն,
Եւ կամ յաճախ բազնիք ըրաւ իր ելլուզի բարձունքին,
Ու թմրեցաւ լձացման մէջ հէք մայրերու արցունքին :

Աւա՛ղ, Հայիակ, պարկէշտ Հայը միշտ գործելով յամրորէն
Եահեցաւ իր կորսնցուցած հարստութիւնը նորէն .
Իր ջարդուած զաւակներու ն տեղ նորերը լոյս տեսան .
Թող միշտ պարծի իր անցեալով ու իր փառքով եղեսիսն :

Պ. Ե. Բ. Զ.



(*) Այս պատուական օրինուր Ամերիկային և Եւրոպային թերել տուած 15000 լիրայի չափ օգնութիւնով մի կրցաւ բաւական ատեն Եղեսիոյ աղէտեալ Հայութիս նը կերակրել :



Նայաստանի Ազգային գրադարան



NL0431263

6723